

մէտէթ վէ քեաՖէի պէնտէկեան վէ
 թէպաա սալթանաթ սէնիէսընըն է,
 տիյէի խայրիէլէրինի ճէլպ վէ տալէթ
 իտէր պիր քէյֆիյէթ իտուկի վէ աճի-
 զանէ պուլընարղըմըզ պու մէճիսի իւ-
 միէնըն իՖայի մէրասիմ թէշէքքիւրիէ
 պերապէր հէր տէրսըմըզըն մուգասուէ-
 մէսի վէհէր պի նէՖէսըմըզըն Ֆէրի-
 զասի օլան տուայի թէզայիւտ էօմը վէ
 շէվքէր վէլիւլ նիամիլէրինէ մուվազը-
 պէթ քըլընտըղի :

նապէս մատուցանել այս ուսումնական
 ժողովքին շնորհակալութեան սաուե-
 ըր , անոր համար , մեր ամէն ուսմանցը
 սկիզբը և յամենայն ժամ պարտքերնիս
 է աղօթել հանապազ թագաւորին կե-
 նացը համար՝ իրեն երկայն և երջան-
 կաւէտ կեանք մաղթելով :

ԲԱՐՈՅԱՎԷՊԻ

Արիշը երջանիկ ընել , մէկուն սըր-
 տին վրայ տիրել և անոր երախտագէտ
 շնորհակալութիւններն ընդունիլը , կար-
 գէ դուրս ուրախութիւն է որ և է մար-
 դու համար : Կթուլթիւր , մարդասիրու-
 թիւնը , և մեծանձնութիւնը իշխանաց
 բնական առաքինութիւններ կ'ըլլային ,
 թէ որ իրենք մտքերնին բերէին թէ ժո-
 ղովըղոցը հայրը իրենք են : Աստու թիւ-
 նը , անարգանքը՝ իրենց աստիճանին
 համար չեն , մանաւանդ թէ ատելու-
 թեան պատճառ կ'ըլլան : Արժանի չեն
 սեպուիր տէր ըլլալու իրենց հպատա-
 կացը , երբոր հայր ըլլանին կը մոռնան :

() գոստոս՝ որ աշխարհքիս տէր ըլ-
 լալէն առաջ անողորմ և վրէժխնդիր իշ-
 խան մըն էր , երևելի եղաւ իրեն քաղ-
 ցրութեամբը և մարդասիրութեամբը
 կայսերութեան հասնելու ատենը . և
 որովհետև կայսերութեան աստիճանին
 չհասած հոկտաւիանոս կը կոչուէր՝ ա-
 նոր համար առակ եղած էր ըսելը թէ
 հոկտաւիանոս անգութ էր , իսկ ()
 գոստոս մարդասէր : Արբոր ինքը՝ Կաղ-
 ղիայի կողմերն էր՝ իմացուցին իրեն
 թէ Աիննա անունով մէկը , որն որ շատ
 արդիւնք չունէր և չափաւոր խելքով
 մարդ մըն էր , անոր կենացը դէմ դա-
 ւաճանութիւն կը մտածէր , և թէ ուր
 երբ և ինչպէս պիտի աս բանս ընէր .
 և ով որ իրեն իմացուց՝ անոր միաբա-

նեալ ընկերներէն մէկն էր : () գոստոս
 որոշեց որ վրէժը առնու ան անզգամէն ,
 և իմացուց որ վաղը մէկ ժողով մը ընէ
 իրեն բարեկամներուն : Այն գիշերը
 սաստիկ վրդոված ու անհանգիստ ան-
 ցուց , մտածելով թէ պատանի մը պիտի
 դատապարտէ՝ որ ուրիշ կողմանէ յան-
 դիմանութեան բան մը չունէր , պատա-
 նի մը որն որ մեծ ազնուական ցեղէ
 էր , ու մեծին Պամպէոսի թուր : Ինքն
 որ անգամ մը Վարկոս Անտոնիոսին
 քովը ընթրիք ընելու ատենը՝ հրաման
 հաներ էր որ անիկայ աքսորուի , հիմա
 չէր կրնար որոշել մեռցընել տալու մէկ
 մարդ մը միայն : Ար հաւաչէր , ինքիւրենը
 կը խօսէր , և տաքութեամբ մը կը յայտ-
 նէր մտքէն անցածները՝ որ զինքը կը
 խռովէին : “ Ի՞նչ , կ'ըսէր , ազատ ու
 հանգիստ թողում զիս սպաննողը , ու
 ե՞ս միայն անհանգստութեան մէջ մը-
 նամ : Այնչափ քաղաքական պատերազ-
 մներէն ետքը , որոնք իմ օրերս պահեցին ,
 այնչափ կռիւններու վտանգներէն ազատ
 մնալէն ետքը , մատնիչ մը զոհել կ'ուզէ
 զիս սեղանին ոտքին տակը , ու ես զանի
 ան պատիժներուն տակը չձգեմ որոնց
 որ արժանաւոր է , : Ի՞նչ մը վայր-
 կեան լուռ կենալէն ետքը՝ նորէն ձայնը
 կը բարձրացընէր , ինքը իր վրան դա-
 տաստան ընելու համար . “ Ի՞նչ որ քու
 մահդ , կ'ըսէր , այնչափ քաղաքացիներ-
 րու դու զած բաներուն մէկն է , մի թէ
 արժանի ես ապրելու : Արբ պիտի լմըն-
 նան ան դրուած տանջանքները . երբ

պիտի դադրի այն արիւն թափելն-
 րը : Վու գլուխդ վտանգի մէջ է այն
 ազնուական պատանիներէն , որ կը փա-
 փաքին անմահ ըլլալու՝ զքեզ փողոտե-
 լով և մեռցընելով : Ընէ , կեանքը ա-
 նանկ մեծ գին մը չէ , որ որպէս զի
 դու չկորսուիս՝ պէտք ըլլայ որ շատոնք
 կորսուին : Իրեն կինը աս խօսա-
 կցութիւնները լսելէն ետքը , կտրեց ա-
 նոր խօսքը ու ըսաւ . « Մուզէս մտիկ
 դնել իմ խորհուրդներուս . նմանէ ան
 բժիշկներուն , որոնք երբոր գործածեալ
 դեղերուն օգուտը չեն տեսնար , անոնց
 ներհակ դեղերը կը փորձեն : Մինչև
 հիմա բան մը չշահեցար քու խստու-
 թեամբդ , շատերուն յանդգնութիւնը
 պատժել ուզելով . հիմա գթութեան
 ճամբան փորձէ . թողութիւն տուր
 Աիննային . բանը դուրս ելած է . ալ
 չկրնար քեզի վնաս բերել . ան շնորհքը
 որ անոր կ'ընես՝ քեզի մեծ փառք կրնայ
 բերել » : () գոստոս ուրախ եղաւ՝ տես-
 նելով որ ուրիշն ալ քաղցրութեան կող-
 մը կը սաշտպանէր , որուն ինքն ալ հա-
 ւանած էր , շնորհակալ եղաւ իրեն , ետ
 դարձուց հրամանը իր բարեկամները
 ժողովելուն : Անչեց մինակ Աիննան՝ իր
 խուցէն ուրիշները դուրս հանելով . հը-
 րամակեց անոր որ նստի , ու ասանկ խօսե-
 ցաւ հետը . « Ընէն բանէ առաջ կը
 պահանջեմ քեզմէ որ ինծի մտիկ դնես
 առանց խօսքս կտրելու . երբոր լմընցը-
 նեմ՝ ամէն ազատութեամբ կրնաս պա-
 տասխան տալ : Աիննա , ես գտայ զքեզ
 իմ թշնամեացս հետ պատերազմի դաշ-
 տին մէջը . ինծի թշնամի ըլլալու համար
 ծնած էիր . ան պարագաներու մէջը
 պարգևեցի քու կեանքդ , ու քեզի ժա-
 ուանդութիւն կապեցի : Հիմա դուն ա-
 նանկ հարուստ ես , ու այնպիսի փառա-
 ւոր վիճակի մը մէջ , որ յաղթողները կը
 նախանձին յաղթուողին վրայ : Վեզի
 քրմութե աստիճանը տուի , ինչպէս որ
 ինծմէ խնդրեցիր , ուրիշներէն վեր դնե-
 լով՝ որոնց հայրերը երկան ատեն ինծի
 ծառայեր էին : Ըստ չափ բարերարու-
 թիւններէն ետքը՝ դուն հիմա միտքդ
 դրեր ես զիս մեռցընելու » : Ըստ խօսքին

Աիննա աղաղակեց թէ այնպիսի անօրէ-
 նութիւն և ոչ իսկ իր մտքէն անցած
 ըլլայ : « Ընէն մի խօսիր , ըսաւ () գոս-
 տոս , մեր դաշն է որ խօսքս պիտի չկրտ-
 րես : Վորէն կ'ըսեմ քեզի թէ ստու-
 գութեամբ իմացեր եմ որ դու զիս ըս-
 պաննել կ'ուզէիր » : Աիմացը դրաւ բռ-
 լոր պարագաները , ամէն եղած գործ-
 քերը . տեղն ու իրեն ընկերները անու-
 նով ըսաւ , և մասնաւորապէս անիկայ
 որն որ առջի զարնողը պիտի ըլլար : Ա-
 տենելով ան ատենը որ Աիննա խեղճ
 կերպով մը լուռ կեցեր էր , նորէն ըսաւ .
 « Ինչ պատճառի համար աս դիտաւո-
 թութիւնը միտքդ եկեր էր . գուցէ իմ
 տեղս կ'ուզէիր թագաւորել : Իրաւ որ
 ցաւալի է հռովմէական ժողովուրդը ,
 թէ որ ես եմ մինակ արգելքը՝ որ զքեզ
 չթողուր կայսր ընելու : Հագիւ կրնաս
 քու տունդ կառավարել . քիչ առաջ ա-
 զատագիր մը կը տանջէր զքեզ իրեն
 պահանջմունքներովը . ամէն բան քեզի
 դժուարին է , բաց ՚ի դաւ դնելէն քու
 իշխանիդ ու քու բարերարիդ դէմ : Տես-
 նենք , քննենք . ես եմ միայն որ կը ներ-
 հակիմ քու փառամոլ միտքդ դրածնե-
 լուն » : () գոստոս աս խիստ կերպովս
 երկու ժամի չափ խօսեցաւ , մասնաւո-
 րապէս երկընցընելով իրեն վրէժխըն-
 դրութիւնը՝ որ յանցաւորին վրայ կ'ու-
 ղէր գործածել : Ա երջը լմընցուց ըսե-
 լով . « Աիննա , ուրիշ անգամ պարգևե-
 ցի կեանքդ ինչպէս իմ թշնամիս . հիմա
 կը պարգևեմ զանի ընտոր իմ անձնա-
 սպանս : Ըստ որէն սկսիք մէկմէկու ան-
 կեղծ բարեկամ ըլլալու . ջանանք տա-
 րակուսի մէջ ձգել , թէ արգեօք իմ
 ներելովս աւելի մեծասրտութիւն ցը-
 ցուցի ես , թէ դուն քու երախտագի-
 տութեամբդ պիտի ցուցընես » : Ետքը
 Աիննայի հիւպատոսութիւն տուաւ մէ-
 կալ տարուան համար , սրտնջալով որ
 ինքը չհամարձակիր անիկայ խնդրելու :
 Ըստ բանէս ետքը կ'ուրախանար () գոս-
 տոս իրեն ըրած գթութեանը վրայ :
 Աիննա իրեն հաստատուն և մեծ հա-
 ւատարիմը եղաւ . զանիկայ իրեն ընդ-
 հանուր ժառանգը ըրաւ . և անկից ետ-

քը ամենեւին դաւադրու թիւն մը չեղաւ
() գոստոսի դէմ :

Հենրիկոս Գ Վաղղիոյ թագաւորը
օր մը հարցուց պատանի Սոնմորանսի
դքսին , թէ թագաւորի մը ո՞րն է լաւա
գոյն որպիսութիւնը : Վուքսը առանց
մէկ ուշանալու մը՝ պատասխան տուաւ ,
թէ Վթու թիւնն է : Արայ բերաւ թա
գաւորը . « Ինչո՞ւ ըլլայ գթութիւնը ,
ու չըլլան քաջութիւնը , առատասրտու
թիւնը և ուրիշ այնչափ առաքինու
թիւններ՝ որ թագաւոր մը պիտի ունե
նայ » : Պատասխան տուաւ դուքսը .
« Ասն զի միայն թագաւորներուն կ'իշ
նայ թողութիւն տալը կամ յանցանքը
պատժելը աս աշխարհքիս մէջը » : Ինքը
լաւ իմացած էր հաստատուն փառքին
գաղափարը , ու նոյն ատենը կ'արդարա
ցընէր Հենրիկոս Գին բնաւորութիւնը ,
որ իրեն հպատակներուն թէ՛ յաղթող ,
և թէ՛ հայր եղաւ : — Ինչպէ՞ մը իմա
ցուեցաւ որ իր սիրելի իշխաններուն մէ
կը ծածուկ միաբանութիւն ըրեր էր
իրեն թշնամիներուն հետը . բայց աս
թագաւորին բարութիւնը ազատեց յան
ցաւորը . ու կանչեց ըսաւ անոր բարե
կամներուն . « Ի՞հա ան սիրելի իշխանը՝
որ այսպիսի անմտութիւն երազեց ինձի
դէմ . կը ներեմ անոր ձեր սիրոյն համար ,
բայց ան դաշամբ՝ որ դուք հրապարա
կաւ յանդիմանութիւն մը տաք անոր » :

Վարդինալ Աէցը կ'ըսէր Առդուլի
կոս ԺԳին . « Վթութիւնն է օգտաւէտ
առաքինութիւնը մեծ իշխաններուն . ի
րենց մեծ յաղթանակներուն մէջը կը
փառաւորուին՝ ուրիշին ցաւակից ըլլա
լովին : Արքոր ճամբայ կ'ընես քու գա
ւառներուդ մէջ , պիտի նմանիս ան
գետերուն որ ամէն տեղ առատութիւն
կը թողուն : Երբայ թէ քու անցնիլդ
նմանի ան սահանքներուն , որոնց ջրե
րուն սաստիկ վազելները՝ ամէն բան
կ'աւրեն ու կ'ապականեն :

ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆԱՍԻՐԱՍԿԱՆԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լուրովիկոս ԺԶին փարքն ու մար 1 :

Վարձեալ երբոր թագուհին ցորեկ
մը , ըստ սովորականին Աղիսաբեթ խա
թունին խուցը կ'երթար առտուան ըզ
գեստները հանելու համար , պահա
պաններէն մէկը ուզեց հետը երթալ .
ես աս բանիս անվայելութիւնը ցըցու
ցի . բայց անօգուտ տեղը , և հարկ ե
ղաւ որ թագուհին խուցէն ելլէ :

Արքոր ես մաքուր լուացքները կ'առ
նէի , պաշտօնակալները բոլորն ալ մէկիկ
մէկիկ բանալ կուտային , և լաւ մը կը
քննէին : Առաջարարին հաշուին տե
տրակը , և ան թղթերը որոնց մէջն որ
զգեստները կը սլլէին՝ կ'այրէին , վախ
նալով որ չըլլայ թէ ծածուկ գրուածք
ներ բովանդակեն :

Յայտնի է որ աս պաշտօնէից մէջը
կային ոմանք ալ որ աւելի բարի և մար
դասէր կերպ մը ունէին , բայց անոնց
մեծ մասը հասարակաց փրկութեան
ըսուած դատաւորներուն աչքին կաս
կածաւոր երևնալով՝ մահուան դատա
պարտուեցան , և շատերն ալ բանտերու
մէջ փտտեցան :

Վուլան անունով երիտասարդ մը ,
որ իր խօսակցութենէն թագաւորական
ընտանեաց մեծ թշնամիներէն մէկը կ'ե
րևար , օր մը մօտիկցաւ քովս ու ձեռքս
սխմելով նշանական կերպով մը ըսաւ
ինձի . « Եւմ կրնար այսօր թագուհւոյն
հետ խօսիլ . բայց ըսէ իրեն որ իր յանձ
նարարութիւնը կատարուեցաւ , և երբ
որ քանի մը օրէն պահապանութեան
կարգը ինձի գալու ըլլայ նէ , իր ուզա
ծին պատասխանը կու տամ » : Աս խօ

1 Տես . հո . ԺԳ . երես 329 . հո . ԺԴ . եր .
170 , 240 , 320 , 368 . հո . ԺԵ . եր . 7 , 46 .
123 , 156 , 187 :